

արժանաւոր նիւթեր են, բայց 'ի զոնա-  
զան յարգի աւարկաներէ, նաև չքնաղ  
բարակ մարմարին քարերով գրուա-  
գեալ որմունքն, սիւներն, յատակն, սե-  
ղաններն, դռհարազարդ տապանւկն  
սրբութեան, փայտեայ նրբաքանդակէքն,

և այլն, և այլն: — Վանքին ընդարձակ  
պարսպաց շրջապատին մէջ, յորում կը  
գտնուին քանի մը գիւղեր, զերի ինկաւ  
կարողա չինդերորդի բանակին ձեռքն՝  
փրանկիսկոս Առաջին՝ Գաղղիոյ թագա-  
ւորն, 'ի 1535:

ՆԻՒ ԵՕՐՔԻ ՄԷՋ ԿԱՆԳՆՈՒԱՅ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՆՈՐ ԱՐՁԱՆՆ

Յամին 1876 Միացեալ Նահանգաց ազա-  
տութեան հարիւրամեայ տարեդարձին առթիւ  
կատարուած հանդիսից ժամանակ, բազմա-  
թիւ ան՝ինքներէ ձեռացած գաղղիական-ամե-  
րիկեան ընկերութիւն մի 'ի յիշատակ այն մեծ  
պատմական անցից, որոչեցին Նիւ Եօքթի նա-  
ւաւանգատին մէջ կանգնելու արձան մը՝ որ  
ներկայացընէ զՎլադուրիւն յուսաւորի աշխար-  
հի. և որ պիտի լինէր անմահ հսկայ կաթող մի  
սիրոյ և խաղաղութեան երկու մեծամեծ հա-  
սարակալտութեանց մէջ, այսինքն Գաղղիոյ  
և Հիւսիսային Ամերիկայի:

Գործոյն կատարումն յանձնուեցաւ Պարթոլ-  
տի արձանագործին, որ արդէն անմահացեր էր  
վիրիկեղեկորդի արձանովն: Յուլիսի 4ին,  
որ է որ անկախութեան Ամերիկացոց, աշխա-  
տութիւնն աւարտեր էր: Մեծագործ արձանն,  
այսինքն միայն Աղատութեան աստուածուհւոյն  
պատկերն՝ 150 սոսնալոսի բարձրութիւն ունի.  
ալ ձեռքը վեր բարձրացուցած՝ ջահ մը կը կրէ,  
և ձախովն օրինաց տախտակներ բռնած է:  
Չափը սահմանուած էր, ինչպէս նաև 'ի գործ  
դրուեցաւ՝ լուսաւորելու Նիւ Եօքթի նաւահան-  
գիտարը, և իր լոյսը կ'արձակէ հեռուէն ամբողջ  
քաղաքներու և գաւառներու վրայ, համեմատ  
ազատութեան զաղափարին, որով աշխարհ կը  
լուսաւորուի: Մրձանին երեք հինգերորդ մասն  
երկաթէ կազմուած է, և մնացած երկու մասն  
պղնձէ: Արձանն ձուլուած չէ, այլ կը բաղկա-  
նայ 350 մասուցներէ: Վերջիլաւաակեալ յու-  
լիսի չորսի տարեդարձին օրը, Պ. Ղ. Նետքս, որ  
գաղղ-ամերիկեան ընկերութեան նախագահ  
ընտրուած էր 'ի Բարիզ, յանձնեց հանդիսապէս  
արձանը Պ. Մարգընի, որ զայն ընդունելու հա-  
մար ուղարկուած էր 'ի Գաղղիա: Օգոստոսի  
5ին Նիւ Եօքթի մէջ կատարուեցաւ արձանին  
պատանդակին հիման առաջին վէմը դնելու:

Հանդէսն: Արձանին համար սահմանուած տեղն  
է փոքրիկ կողմ մը, որ ամենաբիշ հեռաւորու-  
թիւն ունի Նիւ-Եօքթի նաւահանգստէն: Հի-  
ման առաջին քարն, որ միակտուր կրանիդէ  
ահաւոր մեծութեամբ գանգուած մ'է, տեղ ոյն  
մտ պատրաստ էր՝ իջնցնելու համար համեմա-  
տական մեծութեամբ ընդարձակ քառակուսի  
փոսի մը վրայ, յորում պիտի ծածկէր նաև  
պղնձեայ անօթ մը, որոյ մէջ դրուած էին յի-  
շատակարաններ, մետաղներ, գրամներ, Պար-  
թոլտի լուսանկարն, օրագիրներ, և այլն:

Թերևս քառասուն դար յետոյ եթէ երկրիս  
աղետադի յեղափոխութիւն մը կործանէ այն  
վեճմաբերձ կոթողը, այն ատենուան երկրիս  
բնակիչքն՝ գտնեն պիտի այն ծածկեալ նիւթե-  
րը, և մտօք յետագարձ մ'ընել տալով անցեալ  
դարուց, պիտի կենակցին նոքա իննետասնե-  
րորդ դարուս գաղղիական-ամերիկեան ընկե-  
րութեան՝ իրենց ամենահին նախնեաց հետ:

Որմնադրաց գլխաւորն՝ յետ հիման քարը  
հաստատուելուն՝ արծաթեայ ծեփիլով մը ըս-  
կիղքն սուաւ կրոյ գործածութեան. յետ որոյ  
իւր տեղապահն խօսեցաւ ճարտարտրան ճառ  
մը՝ ցուցընելով որ այն արձանին կանգնումն կը  
միացընէր երկու մեծամեծ Ժողովուրդներ ա-  
զատութեան գաղափարով, այսինքն զԱմերի-  
կացիս և զԳաղղիացիս: Իրեն պատասխանեց  
նոյնպէս ճարտարափոս ելանուհա Նիւ Եօքթի  
գաղղիական դեպիանն, յիւնցընելով ամերի-  
կեան ազատութեան համար 'ի գործ գրուած  
պատերազմական և զիցցաղնական քալութիւն-  
ները, և թէ ինչպէս իրեն պատասխանն երկայն  
տարիներուն մէջ բնաւ երեք փոքրիկ տարա-  
ձայնութիւն մ'անցամ տիրած չէր երկու տէ-  
րութեանց մէջ, և ոչ վարկեան մի օրէնք և ի-  
րաւունք տեղի սուած էին բռնութեանց:

